

«ՈՐԴԻՔ ՈՐՈՇՄԱՆ»

«Ընդ ժամանակսն ընդ այնուիկ արկ Հերովդէս արքայ ճեռն
չարչարել զոմանս յեկեղեցւոյն: Եւ սպան զթակորոս՝ զեղրայր
Յովհաննու, սրով»:

«Այդ օրերուն, Հերովդէս արքայ սկսաւ չարչարել եկեղեցւոյ
անդամներէն ոմանի: Ան սուրով սպաննել տուաւ Յովհաննէսի
եղրայր՝ Յակոբը»:

(Գործ Առաքելոց. ԺԲ. 1-2)

Կը պատմուի թէ նշանաւոր
ժամդակագործ մը օր մը ցեխին մէջ
մարմարիոնի կտոր մը կը գտնէ: Շատեր
անցած էին այդտեղէն, քայլ անտեսած
էին այդ ժարի կտորը, սակայն
ժամդակագործը առնելով զայն, կը լուայ
եւ իր ամրող արուեստին ճարտարութիւնը
դնելով մարմարիոնի այդ կտորին վրան,
կարե ժամանակամիջոցի մը մէջ կը
յաջողի ցեխին մէջէն ելած այդ ժարը
ժամդակելով վերածել սփանչելիորէն
գեղեցիկ հրեշտակի մը: Քրիստոս եւս,
նման այդ ժամդակագործին, խոնարհելով,
գետնէն վերցուց իր տասներկու
առաքեալները, զանոնի վերածելով
տասներկու սիւներու, որոնց վրայ պիտի
հիմնէր իր եկեղեցին:

Հերանուաց Առաքեալը՝ Պողոս,
Կորնացիններուն ուղղած իր Առաջին
Նամակին մէջ կը յայտնէ իր անխառն
հիացումն ու զարմանքը, թէ ինչպէս
Քրիստոս սովորական ու պարզ
միջոցներով մարտահրաւէր կը կարդայ
աշխարհին, երբ կ'ըսէ. «Բայց Աստուած
ընտրեց այս շխարհի յիմարները, որպէս
զի ամչցնէր իմաստունները, ինչպէս
նաև ընտրեց տկարները՝ ամչցնելու այս
աշխարհի գորաւորները» (լ:27):
Առաքեալներու հաւատքը հիմնուած չէր
նոխութեան, հարստութեան եւ
գիտութիւններու վրայ, այլ անոր միակ
աղրիւրը՝ կեանի ժուրան էր, հալա-

ծանիներն ու չարչարանները. Եւ անոն
իրենց կեանիք վախճանը կնքեցին իրենց
իսկ արեան հեղումով, մարտիրոսութեամբ:

Առաքեական տօն է այսօր.
հանդէսը Տասներկու Առաքեալներէն,
Յակորոս Գլխադիր Առաքեալին, եւ
եղրօրը՝ Յովհաննէս Աւետարանչին,
որոնցմէ առաջինին, անուան վրայ
հիմնուած է այս հոյակերտ եւ սուրբ
տաճարը: Երկու եղրայրներն ալ եղան
Քրիստոսի «Լոյսին», Խօսին ժաշ եւ
ամերկիւղ ժարողինները, որուն համար
ալ իրենց Վարդապետին կողմէ կոչուեցան
Որոտման Որդիններ: Յակորոս եղաւ
առաջինը, տասներկու առաքեալներէն
արժանանալու մարտիրոսութեան պսակին,
որ ինչզին զոհարերեց Քրիստոսի լոյս

կրօմի զոհասեղանին վրայ, մինչ անոր
եղրայրը՝ Յովհաննէս, դարձաւ Լոյսին:
Քրիստոսի Կենաց Խօսին, անոր
Աւետարանչին հեղինակը. «Նովաւ կեանք
էր եւ կեանքն էր լոյս մարդկան»:

Անոնք՝ որոնք ծանօթ են
Աւետարաններուն, ժաշ պէտք է յիշեն,
որ այս սրբազն ու պատմական
հաստատութիւնը կոչուած է Որոտման
Որդիններու, եւ կամ Զերեդեան
եղրայրներէն՝ Յակորի ամունով, որ եղրօրը՝
Յովհաննէսի հետ կու գար պարզ ու
համեստ ընտանիքն մը: Երկունքն ալ
արհեստով ձկնորսներ էին, որոնք
մտային կամ հոգեկան որեւէ յատուկ

պատրաստութիւն կամ պաշար չունենալով հանդերձ, բոլով իրենց ձկնորսական նաւը ու ուղանեները, գիտցան իրենց կեանքը սիրով, պատրաստակամ կերպով ու ամրողական նուիրումով ընծայել Աստուածորդւոյն գործին՝ Լոյսին ու անոր Աւետարանի տարածման ու նոյնիսկ դառնալ անոր չարչարակից:

Ու անոնք, ինչպէս նաև միւս առափեալները, հետեւցան իրենց Տիրոջ եւ Վարդապետի խօսին, «Ահաւասիկ եւ ծեզ կը դրկեմ իրեւ գառնուկներ՝ գայլերու մէջ. հետեւարար խորամանկ եղէ՞ օճերու պէս եւ միամիտ աղաւնիներու նման» (Մատթ. Ժ:16): Երեւակայեցէ՞ սիրելի եղրայրներ եւ բոյեր, թէ ինչպէս Որոտման Որդիները, նման մնացեալ առափեալներուն, իրը անմեղ գառներ եւ միամիտ աղաւնիներ մտան գայլերու մէջ: Սակայն Աստուածային իմն միջամտութեամբ, այդ գայլերը ո՞չ միայն չյաջողեցան յօշոտել զիրենք, այլ անոնք իրենց անմեղութեան եւ սրբութեան շնորհիւ կրցան գայլերը վերածել գառներու, իրականացնելով եսայիի մարգարէութիւնը. «Եւ գայլը պիտի նարակէ գառնուկին հետ յովազը՝ մանուկին, ինչպէս նաև հորը, ցուկն ու աղիւծը միասին պիտի նարակեն» (Եսայի Ժ:6): Ու նիշդ այդ էր որ առափեալները յաջողեցան ընել, իոդ չէ թէ ի զին իրենց արեան:

Աւետարանները տալու համար Զերեղեան եղրայրներու յախուռն եւ համարձակ նկարագիրը, կը ներկայացնեն դէպէ մը, ուր անոնք մօտենալով իրենց Վարդապետին, խոսում մը կը պահանջն անկէ. իր Հօրը բագաւորութեան մէջ զիրենք իր աշ եւ ձախ կողմերը նստեցնելու: Եւ ի՞նչ կը պատասխանէ Քրիստոս: Ան դժոնի անոնց այս փառամոլ առաջարկէն, կ'ըսէ. «Արդեօֆ կրնա՞նք ըմպել այն բաժակը զոր ես պիտի ըմպեմ, եւ

ընդունի՛ այն մկրտութիւնը՝ որով ես պիտի մկրտուիմ»: Քրիստոս չըսաւ իր աշակերտներուն թէ անոնց հալածանի, չարչարանի եւ նոյնիսկ մահապատիժ կը սպասէր, այլ պարզապէս հարցուց երէ պատրաստ էին ըմպելու այն բաժակէն որմէ ինք պիտի ըմպէր: Ան շարունակելով՝ իր չարչարանին ու մահը մկրտութիւն կը կոչէ, որովհետեւ ատով էր որ ամրող աշխարհիր պիտի մաքրուէր: Ու Որոտման Որդիները նման իրենց նկարագրին՝ յախուռն կերպով կը պատասխանին. «Այո՛ Տէր, կրնանք եւ պատրաստ ենք ենթարկուիլ հալածանին, համբերել անարգաններու, նոյնիսկ երէ քննեն մեր վրայ, պատրաստ ենք տանջուելու բու անունիդ համար»:

Երկու եղրայրներուն այս պատրաստակամ յայտարարութիւնն ու խոսովանութիւնը թէեւ սրտառուչ եւ ինքնամատոյց, սակայն տակաւին պակաս րան մը ունէր իր մէջ: Թերեւս այդ մարդկային բնազդէ եկած առաջարկ մըն էր, սակայն ինչ որ մարդուն կը ներուի, այդ կրնայ մարդկային չըլլալ: Յակորու եւ Յովհաննէս առափեալներու առաջարկը իրենց Վարդապետին, կրնար մարդկային ըլլալ, բայց ո՞չ այն մարդկայինը՝ զոր Քրիստոս կ'ակնեկալէր իր հետեւորդներէց: Թերեւս Որոտման Որդիները պատրաստ էին արքենալ իրենց Տիրոջ խմած բաժակէն եւ մկրտութիւնը մկրտութեամբ, որով ինք պիտի մկրտուէր, բայց տակաւին անոնց համար ճամը չէր հասած ըմբռնելու բուն մարդկայինին գերագոյն իմաստը:

Բնականարար, միւս առափեալները վիրաւորուած զգացին Զերեղեան եղրայրներու այս ամբարտաւան եւ անբնական առաջարկէն, որուն Քրիստոսի պատասխանը պիտի ըլլար բոլորին. «Որդի Մարդոյ ոչ եկն պաշտօն առնուլ՝ այլ պաշտել». որով ըսել կ'ուգէր անոնց,

«Զեր առաքելութեան եւ կոչումին մէջ մի՛ փնտոէ մեծութիւն, փառք եւ պատիւ ձեր մեծութիւնը պիտի կայանայ միմիայն մարդոց ծառայութեան եւ սպասաւորութեան մէջ»։ Ու այս մէկը կու գար բարոյական նոր դաս մը տալու շփորահար առաքեալներուն, թէ Մարդը չէր ստեղծուած ծառայելու միայն ինչզիմքին, այլ աւելի իր եղրայր Մարդուն, եւ թէ մարդկային բոլոր փառասիրութիւնները դատապարտուած էին շախչախուելու եւ խայտառակուելու, եւ թէ միմիայն ծառայութեամբ էր որ անոնք պիտի կարենային դառնալ իր եւ իր Աւետարանին հաւատարիմ սպասաւորները, վերջաւորութեան ըսելու Պօղոս Առաքեալին հետ. «Ծառայյ անպիտան եմ. զոր ինչ պարտ էր առնել՝ արարավ»։

Փոքրիկ տղայ մը կը հարցնէ մօրը թէ որո՞նք էին իրենց եկեղեցւոյ գունազեղ ապակիներուն վրայ նկարուած անձերը. Մայրը կը պատասխանէ թէ անոնք եկեղեցւոյ սուրբերն էին, ու կու տայ կարդ մը սուրբերու անուններ։

Օր մըս ալ նոյն տղեկին կը հարցնեն թէ «Ո՞վ էր սուրբը»։ Որուն տղեկը կը պատասխանէ ինքնավստահ. «Սուրբը ան է՝ որուն մէջէն լոյսը կ'արտացոլայ»։

Որոտման Որդիներու հանդէսի օրն է այսօր, այն սուրբերուն՝ որոնք իրենց անձերուն մէջէն արտացոլացուցին Քրիստոնէութեան լոյսը. Սուրբ Յակոբոս Առաքեալի տօնն է այսօր, անոր՝ որ բաժակակից ու մկրտակից դարձաւ իր Տիրոջ ու Վարդապետին. անոր՝ որ իր եղրօրը նման գիտցաւ ըսել. «Հոգին է կենդանարար, մարմին ինչ ո՛չ օգնէ»։ Եթէ մենք, սիրելի հաւատացեալներ եւ

մանաւանդ միաբանակից եղրայրներ, զիտնանք նշգրիտ դիրքորոշում մը որդեգրել այսօր մեր ընկերային կեանքին, ընտանիքին եւ ինչո՞ւ չէ եկեղեցւոյ նկատմամբ, այն ատեն Գլխադիր Սուրբ Առաքեալը, իր Աւետարանիչ եղրօր հետ պիտի ունենան այն խոր գոհունակութիւնն ու երանութիւնը որոնք զլացուած էին իրենց կեանիք ընթացքին։

Թող այսօր, հոգեկից եւ սիրելի եղրայրներ, բանանք մեր հոգիի ականջները, լսելու ձայնը մարմնէն անցատուած Սուրբ Գլուխին՝ որ յանուն բոլոր Առաքեալներուն լո՛ւռ կը խօսի մեր Զինուորեալ Միաբանութեան անդամներուն, ըսելու թէ ի՞նչպէս իրենք տկար էին ու զօրացան, անուս էին եւ իմաստուն դարձան Աւետարանին լոյսով, եւ կու եւ հնազանդ ծառայեցին անոր՝ որ աղքատ էր՝ սակայն հարստացուց աշխարհը. հասարակ շինական մըն էր, բայց մեզ դասեց ազնուականներու կարգին։ Եւ այս կը նշանակէ, սիրելի հոգեւոր եղրայրներ, որ գերագոյն նպատակի համար իրաւ նուիրուած կեանքը յումպէտս վատնուած չըլլար, եւ թէ մենք մեր վարձը բազմապատկուած պիտի ստանանք հանդերձեալին մէջ։

Այն հաւատութիւնը, որ այս Աբոնի Մեծ Սուրբինն էր, ինչպէս նաև առաքեալներունը, պարտինք որդեգրել նոյնութեամբ, որպէս զի կարենանք դառնալ եւ մնալ մշակներ առանց ամօրի, հաւատութիւն եւ նուիրուածութեամբ սպասաւորելու մեր Փրկչին Լոյս Աւետարանին, ի փառս Ամենասուրբ երրորդութեան, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս. Ամէն։

ՆՈՒՐՃԱՆ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆ